

Մինչ ճաշատութեր երզով ու պարով,  
Կը դիմաւորեն ոյանելով հազար  
Ողիններ փարքամ,  
Երեն հարսնու  
Ճամբոււ զիւերուան :

Լին կապուտազեղ,  
Երեմն անդորր, երեմն երեռն,  
Լարէն առկախուած ժամանակներու  
Կը լսես այսպէս,  
Հազար սիրերու տրոփն աղեկեզ  
Բացուած ջուրերուդ,  
Ծփուն ու բիւրեղ,  
Երիկուան հովի մրմունչներուն նես,  
Մինչ վրադ կուզայ  
Բանալ իր ողեր,  
Տրտում լուսնկան,  
Նըման փետուած վարդերու ներմակ,  
Քեզի պատմելու պատճառն իր ցաւին  
Ու սժզունուրեան :

ԵՊԻՎՈՐԴ

### ԵՐԱԿՈՒ ԱՇՈՒՆՆ

— Տրտում ես ինչո՞ւ. —  
Հարց սուին ծառին  
Հովերը աւնան.  
Եւ սարի լանջին՝  
Ծառն այդ առանձին  
Ուրտասուեց անձան :

— Ես կը մտածիմ  
Իմ ցաւին վաղուան,  
Երբ ձմեռը զայ : —  
Նենչաց մեղմին  
Ծառն, ու գրկեցին  
Ճիւղերը զիւար :  
  
Եւ աւնան հովին  
Ճամբոյրէն բախծոն,

Օդապար, դեղին՝  
Տերեւներն անոր  
Մաներգ նիւսեցին :

— Մի ժարիր այդքան,  
Պիտի հարսնանաս  
Դուն կրկին՝ զարնան...  
Բայց վայ յ, վայ Մարդուն,  
Զի ձմեռն անոր  
Զունի ալ զարուն : —

Մեղմ փափացին  
Հովերը աւնան,  
Ու անցան, զացին :

Վ.Ա.ՀՐՈՄ Մ.Ա.Վ.Ե.Ս.Ն